

ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆԻ ՎԵՐՅԱՑՏՆՈՒԹԻՒՆԸ

(Ցեղական ակնարկ անգլերէն թարգմանութեանց վրայ)

Ժամանակի հոսքը կը շարունակուի, կիրքերը աստիճանաբար կը հանդարտին եւ, քանդումի շրջանը աւարտած, մարդիկ կը նուիրուին շինարարական աշխատանքի: Մարդկային փոթորկումներուն յաջորդող բնական մէկ պատկերն է այս, որ իր կրկնօրինակը կը գտնէ գրականութեան մէջ:

Այսօր, երբ պղտոր ջուրերու տեղատուութիւնը կամաց-կամաց կ'իրականանայ եւ ծովուն յատակը առաւել պարզութեամբ կը տեսնուի, «ոսկին մնում է ոսկի» խօսքը կը հնչէ բնական ուժով եւ երէկուան ուրացուածները դուրս կ'ելլեն քումի իրենց անկիւններէն:

Շատերու կարգին, դանդաղօրէն կը վերարժեւորուի Կոստան Զարեանը, արդի հայ գրականութեան ամէնէն բարդ, հակասական, յաջորդաբար պանծացուած ու դատափետուած դէմքերէն մէկը, որ դեռ իր կենդանութեան կը սկսէր ծածկուիլ լուսական քօղով: Մահուան վաղորդայնին, այդ քօղը պիտի դառնար ծանր շիրմաքար, իսկ ատեն-ատեն կատարուող անդրադարձները կամ հազուադէպ հրատարակութիւնները՝ հանգուցեալի դամբանին յաւուր պատշաճի այցելութիւն:

Հայերէն չորս գիրք հրատարակած էր Զարեան ողջուցը, մինչ իր արտադրութեան հիմնական մէկ մասը կը մնար թաղուած՝ պարբերական մամուլին կամ իր արխիւններուն մէջ: Իսկ մամուլը, որքան որ հաւաքական յիշողութեան պահապանն է, նաև մեռելաթաղն է. առաւել եւս՝ հայ մամուլը: Արդարեւ, քաջասիրտ ո՞ր ընթերցողը, եթէ բանասիրական ախորժակներէ մղուած չըլլայ, պիտի նստի տասնամեակներ առաջ տպուած, դեղնոտած էջեր թերթատելու:

Իր մահէն ետք, ուրեմն, հրատարակչական երկու «պեղումներ» ի լոյս հանեցին «Հայրենիք» ամսագրի 1926-1930 շրջանէն երեք արձակներ¹ եւ քսան տարիններէ ի վեր գրողի գիւաններուն մէջ փոշի

1. ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ, Երկեր, Անթիւխա, 1975:

հաւաքող վիպերգներու ժողովածուն², որուն նախապատմութիւնը իշխականին մէջ կ'երթար 1916ին³: Այդ հրատարակութիւններուն վտիտ արդիւնքը եղան վերլուծական յօդուած մը⁴ եւ քանի մը ընթացիկ գրախոսականներ:

Անցնող տասնամեակը մեզի բերաւ նոր օղակի մը վերականգնումը՝ «Բանկօօպը եւ մամութի ոսկորները» անաւարտ երկին վերահրատարակութիւնը⁵, որ մայրիներու երկրի արիւնու խառնարանին մէջ աննշմար անցաւ. նոյնիսկ կասկածելի է որ Լիբանանէն դուրս ապրող գրասէրներ հանդիպած ըլլան անոր (տողերս գրողը ներառեալ):

Այս բոլորը, արագ ու հպանցիկ հաշուեկչիով, Սփիրոքի արտադրածն էր քսան տարիներու ընթացքին⁶: Լռութեան ու անտարքերութեան պատը քանդելու գրեթէ ոչ մէջ լուրջ փորձ արձանագրուեցաւ⁷: 1985ի յորեկեանը նորութիւն չերաւ:

Ինչ կը վերաբերի Հայաստանին, նոյն վիճակը հոն եւս: Մամուլին մէջ լոյս տեսած քանի մը բանաստեղծութիւններէ զատ, անտիպները մնացին անտիպ, իսկ հրատարակչատուները լոյս աշխարհ բերին արդէն ծանօթ բաներ: Պարբերաբար, յօդուած մը կամ մենագրութեան մը հատուածը կը կրկնէր կենսամատենագիտական-վերլուծական նոյն տախտակը:

Պէտք է յուսալ, որ արձանագրուող նոր զարգացումները պիտի փոխեն պատկերը⁸:

Քիչ մուայլ գոյներով ներկայացուած իրադրութեան մէջ, գտնուեցաւ մէկը որ ջանաց լուսամուտ մը բանալ: Այս ճիգը իրագործուեցաւ ոչ թէ հայերէնով, այլ՝ անգերէնով, յանձին քանատաբնակ անգլիագիր մուալորական Արա Պալիօզեանի:

Ա. Պալիօզեան ծանօթ անուն մըն է, առաւելաբար անգլիախօս ամերիկահայութեան համար, իբրեւ արձակագիր, թարգմանիչ եւ

2. ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ, Գիրք դիցազներգութեանց, Երուաղէմ, 1978:
3. 23 Սեպտեմբեր 1916ին, Կ. Զարեան կը գրէ Գարեգին Լեւոնեանին. «Առ այժմ զբաղուած եմ պատրաստութեամբ բանաստեղծութիւնների մի հատորի եւ մի պոէմայով հայկական պատմական առասպեկտներից վերցրած» (Ե. Զարենցի անուան Գրակննութեան և Արուեստի թանգարան (ԳԱԹ), Գ. Լեւոնեանի ֆոնտ, թ. 1377):
4. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊէրՊէրսԱՆ, Կ. Զարեան՝ յաւերժական նամբորդը, «Բագին», Մայիս 1980:
5. ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ, Բանկօօպը եւ մամութի ոսկորները, Անթիլիսա, 1987:
6. Թիշենք նաև ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ, Օրիրի պանկը, Պէյուկի, 1971:
7. Բացառութիւն կը կազմէ Մարկ Նշանեանը, որ Աղէտին նուրուուած իր ուսումնաբրութեանց մէջ քանից անդրադարձած է Զարեանիւ: Տիւս, օրինակ, Մ. ՆՇԱՆԵԱՆ, Գրական կամգումը, Ա., «Կամ», թիւ 3-4, 1986:
8. Առաջին նշան մը կը թուի ըլլա «Անցորդը եւ իր ճամբանցին ծաւալուն հատուածի մը վերահրատարակութիւնը («Նորք», 6, 1989):

Խոհագիր: 1975ξն սկսեալ, ան հրատարակած է տարբեր սեռերու պատկանող մօս 15 հատորներ՝ հեղինակի, թարգմանիչի կամ խմբագրի հանդամանքով, հայկական նիւթերու շուրջ:

Իր գրչակիցներուն մէջ, Պալիօգեան առանձին տեղ մը կը գրաւէ իր կազմաւորումով: Արդարեւ, Վենեստիկի «Մուլրատ Ռափայէլեան» վարժարանի շրջանաւարտ այս գրով հմուտ է հայերէնին ու հայ մշակոյթին, թէեւ միայն կը գրէ անգերէնով, լեզու մը՝ որուն տիրացած է, մայրենիի աստիճան, ինքնաշխատութեան երկարատեւ շրջանէ մը ետք: Այս երկու հանդամանքները, գրեթէ բնական մղումով, զինքը պիտի առաջնորդէին դէպի թարգմանական կալուածը:

Այս գծով, Պալիօգեան ունի բազմաթիւ գործեր, սփոռուած՝ ամերիկահայ մամուլին մէջ, ինչպէս եւ անտիպ: Առանձին հատորով հրատարակած է Բ. Կունեանի, Զապէլ Եսայեանի, Գրիգոր Զոհրապի եւ, գլխաւորաբար, Կոստան Զարեանի երկեր:

Զարեանէն ունինք հետեւեալները.

- «Անցորդը եւ իր ճամբան»⁹ (1981):

- «Բանկօօպը եւ մամութի ոսկորները»¹⁰ (1982):

- «Կղզին եւ մի մարդ»¹¹ (1983):

Ասոնցմէն զատ, կ'արժէ յիշատակել Եսայեանի թէ Զոհրապի նը-փրուած հատորներուն մէջ ներառնուած Զարեանական կտորները¹²: Հրատարակելի կը մնան «Երկիրներ եւ աստուածներ», ինչպէս եւ Զարեանի ժամանակակիցներէ քաղուած վկայութիւններու հատոր մը: Նկատի ունենալով թարգմանական այս ծրագրին կարեւորութիւնը - թէեւ պէտք չէ օրօրուիլ այն պատրանքով, որ արար աշխարհ ներկայիս Զարեան կը կարդայ կամ առնուազն ծանօթ է իրեն, ինչպէս Պալիօգեան շեշտած է, իրաւացիօրէն - , կ'ուզենք անդրադարձ մը կատարել, դուրս գալով գրախօսականի մը սահմաններէն, յաւելեալ նկատողութիւններ, ճշտումներ ու լուսաբանութիւններ բերելու նպատակով:

Երեք հատորները կառուցուած են ոյոյն սկզբունքին վրայ. կը բաղկանան կենսագրական ընդարձակ ներածութենէ եւ ծանօթագրութիւններէ: Այս կառոյցը ունի իր իւրայատկութիւնները:

9. GOSTAN ZARIAN, *The Traveller and His Road*, selected and translated by Ara Baliozian, New York, 1981.
10. GOSTAN ZARIAN, *Bancoop and the Bones of the Mammoth*, selected and translated by Ara Baliozian, New York, 1982.
11. GOSTAN ZARIAN, *The Island and a Man*, selected and translated by Ara Baliozian, Toronto, 1983 (repr. Kitchener, 1990).
12. ZABEL YESSAYAN, *The Gardens of Silihdar*, selected and translated by Ara Baliozian, New York, 1983; ZOHRAB: *An Introduction*, selected and translated by Ara Baliozian, Kitchener, 1985.

Արդարեւ, «Անցորդը»ի պարագային, Պալիօգեան ձեռքի տակ ունէր «Երկեր» խորագրուած 1975ի հրատարակութիւնը, որ կ'ընդգրկէ նաեւ, ինչպէս յայտնի է, «Արեւմուտք» եւ «Քաղաքներ» ուղղագրութիւնները: Սակայն, միւս երկուքին համար իբրեւ հիմք ընդունած է «Հայրենիք» ամսագրի տպագրութիւնը, որով ձեռով մը վերստին հրապարակի վրայ դրած է Զարեանը մոռացութենէ փրկելու հարցը: Ինչպէս ըսինք, «Բանկօպայ»ը հրատարակուեցաւ հնգամեակ մը ետք, իսկ «Կողին» եւ մի մարդ»ը զեւ կը մնայ ամսագրի էջերուն մշջ:

Երկրորդ, պէտք է կանգ առնել «selected» բառին վրայ: Անգլերէն հրատարակուածը այս երկերուն լման բնագիրը չէ, այլ ծաղկագալ մը: Ուրեմն՝ մեկնաբանութիւն մը:

«Անցորդը»ի մէջ, օրինակ, Պալիօգեան աշխատած է պահել գիպաշարին ընթացքը, այսինքն, վեր հանել անոր գիմաւոր դէպքերը, ամրացնելու համար Զարեանի իմաստամիրական յորդումներէն վրտանգուած «վիպական» կառոյցը: Սակայն, չենք կրնար խօսիլ գիպաշարի գերազշուրթեան մասին, այլև բնորոշել Պալիօգեանի փորձը իբրեւ դէպքերու, նկարագրականներու եւ խոկումներու համակարգումը եւ հաւասարակշումը: Միով բանիւ, լեզուական մակարդակի եւ խոհական աշխատանքի հետեւողական ագուցումը ապահովել: Յակոր Օշականի դիտողութիւնը կը մնայ քիչ թէ շատ մեղմացած: «Անցորդը եւ իր նամրան, գլուխ գործոց մը, գիրքն է ուր նիւթին պաշտպանութիւնը բարերար կերպով մը միջամտած է մեղմելու գրադէտին գեղծումները, անզգալի ընելու աստիճան»¹³:

Պալիօգեան-խմբագրի մօտ ակներեւ ճիգը կայ հարազատորէն ներկայացնելու գրողին աշխարհի ու աշխարհահայեացքի հիմնական գիծերը, խուսափելով սակայն ժամանակին կնիքը կրող ու նաեւ մտածումին թելադրականութիւնը խախտող բաժիններու նկատառումէն: Խտութեան այս ձգտումը նպաստաւոր եղած է, առաւել յըստակօրէն բացայատելու համար հեղինակին միտքը, թէեւ երեսն դուրս մնացած են այնպիսի դրագաններ, որոնք կարեւոր են Զարեանի երկերուն ծննդոցի պատմութեան համար: Օրինակ, Սեւանայ լիճի զոյգ նաւերու պատմութիւնը, որ «Նաւը լերան վրայ»ի միջուկը կը կազմէ¹⁴:

«Բանկօպայ»ի պարագային, Պալիօգեան հիմնած է իր թարգմանութիւնը գիրքի երկրորդ բաժնին վրայ, որ հերոսին՝ Վահան իրերեանի թափառումները կը նկարագրէ երկրէ երկիր, Հայաստանէն եւ լեէ ետք: Ան չի յայտներ այս ընտրութեան պատճառները: Մենք կը

13. ՑԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ, Հայ Գրականութիւն, Երուաղէմ, 1957, 614:

14. ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ, Երկեր, 208-305:

տարուինք մտածելու, որ չբջանցած է առաջին բաժինը (Իբերեանի Հայաստանեան կեանքը) նախ, որովհետեւ ան երկարաձգումն է «Անցորդը»ի մէջ պատմուած դէպքերուն: Յետոյ, պէտք չէ մոռնալ որ այդ էջերուն հրապարակումը 30ական թուականներու սփիւրքեան շիկացած մթնոլորտին մէջ, միացած՝ հեղինակի ցուցաբերած անձնակեղրոն գիծերուն, զինքը թիրախ դարձուցած է բուռն յարձակումի եւ դատապարտումի¹⁵:

Ի հակադրութիւն «Անցորդը»ին, Պալիօգեան այստեղ շեշտը դրած է խոհական բաժնին վրայ, անտեսելով դիպաշարային մանրամասնութիւնները:

Թարգմանիչին մեկնարանական աշխատանքը, երեք գործերու պարագային, սահմանափակուած չէ ընտրութեամբ եւ վերակազմութեամբ, այլեւ տարածուած է զուտ թարգմանական մարզին վրայ:

Արդարեւ, ան կատարած է ստեղծագործական բնոյթի թարգմանութիւն մը: Խոյս տալով բառացի թարգմանութեան փորձութենէն, որ այնքան աղջտապի եղած է հայ գրականութեան համար, եւ ըստ երեւոյթին բոլորովին չհամարելով «Հաւատարիմ թարգմանութեան» տեսակէտին¹⁶, անէտ առած է որոշ տարրեր եւ որդեգրած է Կիկերոնի օրերէն եկող այն սկզբունքը որ կը կոչուի «Նմանութիւն» (imitation) եւ կը միտի պահելու, բառէն աւելի, խօսքին ոճը եւ ոյժը: Ըստ մեզի, այս սկզբունքին կը համաձայնի Վալթէր Պենիամին, երբ իր հոչակաւոր յօդուածին մէջ հետեւեալ կերպով կը սահմանէ թարգմանիչին պաշտօնը: «... Թարգմանուած լեզուին մէջ կեցուածք մը գտնել որ տուեալ լեզուին մէջ կարողանայ արթնցնել սկզբնագիրէն արձագանք մը»¹⁷:

Արդ, Պալիօգեան մօտէն կը հետեւի բնագրին, բայց չի վարանիր ի հարկին յապաւելէ նախադասութիւններ կամ առանձին բառեր, ստանալով խիտ, ուժեղ գրութիւն մը, ուր Զարեանի փայլակնացայտ գրելաձեւը յաւելեալ յստակութեամբ կը դրսեւորուի: Յայտնի երեւոյթ է, որ գրելու դիւրութիւնը երբեմն վնասած է Զարեանին, մշուշելով իր ըսելիքը՝ լեզուական հրախաղութեան վարագոյրին ետեւ:

Պարզ է որ «Նմանութեան» կամ «ազատ թարգմանութեան» այս ոճը, իր հսկ բնոյթով, աւելի հակամէտ է արդարացնելու «թարգ-

15. Տե՛ս, ի միջի այլոց, Շաւարչ Միսաքեանի երեք յաջորդական խմբագրականները՝ «Յառաջ», 13, 14 և 15 Ապրիլ, 1982:

16. «Թարգմանիչը պէտք է գտափ ըսկելու ամէն ինչ եւ միայն այն՝ ինչ որ սկզբնական հեղինակը ըսած է, եւ ըսելու՝ լաւագոյն կերպով» (VALENTIN GARCIA YEBRA, *En torno a la traducción*, Méjico, 1986, 135):

17. WALTER BENJAMIN, *La tarea del traductor*, «Diario de Poesía», Primavera de 1988, 15. Դժբախտաբար, մեր տրամադրութեան տակ չընկնիք այս գրութեան հայերէն թարգմանութիւնը, կատարուած՝ Մ. Նշանեանի կողմէ. տե՛ս Վ. ՊենիԱՄԻՆ, Թարգմանիչին գործութերիւմը, «Կամ», թիւ 1, 1980:

մանիչ՝ դաւաճան» ծանօթ ասացուածքը, բայց քննուող թարգմանութիւններու պարագային՝ համեմատաբար քիչ են այդ դէպքերը եւ ոչ խռովիչ։ Պալիօզեան սանձարձակօրէն չէ օգտագործած իր ազատութիւնը՝ բնագրին շըսածը գրելու համար¹⁸։

Գաղափար մը տալու միտքով, ստորեւ կու տանք «Անցորդը եւ իր ճամբան»ի նախաբանը՝ Պալիօզեանի թարգմանութեամբ։

«It is a difficult thing to pluck pages from a book wherein we speak with ourselves. It is even more difficult to be compelled to give explanations. To hold the lamp in our hands and let the shadow of a stranger fall on our consciousness. And why?

Every thinking Armenian is like a radio station in the middle of a storm sending messages to distant places and receiving no answer.

A horrible silence surrounds him.

With pleading eyes he peers at the demolished walls of history. And like a wretched fisherman, he casts his torn net into the depths of the past, in vain.

Tradition is a beautiful graveyard.

Let us not deceive ourselves and let us not be deceived by others. We walk with bare feet over fields that have already been harvested.

And yet, we have such a ferocious will to exist and create.

Let me warn the reader that I did not write these pages to caress his vanity. His admiration or scorn - they mean nothing to me. I did not even think of him when I wrote this book.

What are readers but crutches in the hands of cripples.

I have travelled my road with healthy, vigorous feet, alone and downcast.

Alone!

And yes - with arrogance!»¹⁹.

«Դաժան քան է փրցնել գրքի էջեր, որոնց մէջ մենք մեզ հետ ենք խօսել։ Աւելի դաժան է՝ ստիպուած լինել բացատրութիւններ տալ։ Ճրագը բռնել ու մեր գիտակցութեան վրայ ամենօրի սոսուերը պառկեցնել։

Եւ իմչո՞ւ։

18. Ազատութեան այլ չափանիշներ ընդունած են ուրիշներ, օրինակ՝ Տայանա Տէր Թովհաննէսեան, որ 1978ին հրատարակած է գեղեցկահունչ, սակայն իմաստափոխութիւններով հարուստ թարգմանութիւններու հասոր մը (DIANA DER HOVANNESIAN and MARZBED MARGOSSIAN, *Anthology of Armenian Poetry*, New York, 1978)։

19. *The Traveller and His Road*, XVII-XVIII.

Ամէն մի խորհող հայ՝ մըրկահար այս դարու ալիքների կատարիմ՝ նմանում է յուսահատ ուստիոկայանին, որ անյայտ տարածութիւններին պատգամներ է դրկում, բայց ոչ մի պատասխան չի ստանում:

(...) Ամէն ինչ սոսկալիօրէն լռել է:

(...) Քամիները խաղում են հոգիների ցնցոտիների հետ եւ մենք մուրացիկ աշխեր ենք սեւեռել պատմութեան վլած հորիզոնի վրայ:

(...) Եւ մենք, ի զուր, ինեղն ձկնորսների նման, պատուած ուռկան ենք նետում անցեալին: Աւանդութիւնը գեղեցիկ գերեզման է:

(...) Ո՞չ խարենք եւ ոչ էլ խարուենք, - ոտարորիկ անցնում ենք վարուց հնձուած արտի վրայից:

Եւ սակայն, ապրելու, ստեղծելու դեռ ա՛յնքան եռանդ կայ մեր մէջ:

(...) Առայժմ, բող ընթերցողը իմանայ, որ այս էջերը իր դունչը շայելու համար չեն գրուած, որ ո՞չ նրա համակրանքը եւ ոչ հակակրանքը որեւէ նշանակութիւն ունեն: Այս տողերը գրելու ժամանակ նրա ներկայութիւնը հաշուի չի առնուած:

Ընթերցողները ձեռնացուալիք են հաշմանդամների համար:

Ես իմ հանապարհը անցած եմ առողջ ուժերով, մենակ եւ մելամադուուս:

Մենակ:

(...) Այո - անհամեստարար²⁰:

Դէմ յանդիման դնելով անգլերէն հատուածական թարգմանութիւնը եւ բնագրի համապատասխան տողերը²¹, նախ, աչքի կը զարնէ խմբագրին ճաշակաւոր ընտրութիւնը. ան փորձած է պահել Զարեանի մտածումներուն արդիական կողմը, մէկդի ձգելով իր ժամանակի խնդիրներուն անդրադարձող բանավիճային բաժինները, որոնք կը ռնան անգամ անհասկնալի ըլլալ մերօրեայ ընթերցողին:

Ապա, Պալիօգեան չի վարանիր - ինչպէս Պատէռը՝ Փոյի գործերը թարգմանելու ատեն - ոճական սրբագրութիւններ կատարելէ. հոն ուր Զարեան կը խօսի՝ «խորհող հայու» մասին, այնուհետեւ «մենք»ի վերածելով զայն, Պալիօգեան կը թարգմանէ անփոփոխ պահելով երրորդ դէմք եղակին՝ աւելի առարկայական ու տեղին:

Երրորդ կէտը խտացումի եւ ուժեղացումի սուր զգացողութիւնն է: Օրինակ, «ուագիոկայան» կը կորսնցնէ «յուսահատ» վերագիրը

20. ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ, Երկեր, 9-11:

21. Տարբեր առիթներով, Պալիօգեան աւելցուցած է խորագիրներ, պահելով կամ փոխելով բնագրայինները: Նախարանի պարագային, գերադասելի էր բնագրի «Նախ առաջ»ը, աւելի ինքնատիպ ու խօսուն՝ քան չէզոք «Author's Note» ձեւը:

թարգմանութեան մէջ, բայց յուսահատութիւնը թելադրուող իրողութիւն է, պարբերութեան իմաստէն մակաբերուող: «Եռանդ»ին կ'աւելցուի «ferocious» ածականը եւ մաքառումի որակը ուրիշ ձեւ կ'առնէ:

Մեկնարանական այլ մակարդակ մը կայ. «մրրկահար դարը» կը դառնայ սոսկական «մրրիկ» եւ նախաղասութեան ընդհանրացման ոյժը կը կրկնապատկուի²²:

Բնագրի պատրաստութեան եւ մշակման գուգահեռ, թարգմանիչը պարտք համարած է ճոխացնել զայն ծանօթագրական լայն բաժինով: Այդ ծանօթագրութիւնները ներկայ են երեք հասորներու մէջ եւ կ'ընդգրկեն հայկական եւ ոչ-հայկական դէպքերու, դէմքերու եւ երեւոյթներու բացատրութիւնը՝ մանրազնին կերպով: Եթէ օր մը իրադործուի Զարեանի երկերու գիտա-քննական հրատարակութիւնը, վատահարար աշխատասիրողը անգնահատելի նիւթ պիտի գտնէ այս ծանօթագրութիւններուն մէջ:

Անոնց շարքին, յատուկ հետաքրքրութիւն կը յառաջցնեն Պալիօզեանի նշմարած գաղափարական աղերսները, «Անցորդը եւ իր ճամբան»ի մէջ, Զարեանի, Շէքսփիրի եւ Տանթէի միջեւ:

Կը հասնինք, վերջապէս, այս երեք հասորներու իիստ ուշագրաւ բաժնի մը՝ ներածութիւններուն: Ընդգծենք, որ միշտ չէ, որ հայ գրականութեան թարգմանիչի անձին մէջ կը խտանայ նաեւ գրականագէտը, այսինքն, այն մարդը որ պիտի փորձէ ինքնուրոյն դասողութեամբ արժենորել տուեալ հեղինակն ու երկը, առանց հաշուի առնելու ընդունուած կարծիքները կամ սովորովի կաղապարները: Պալիօզեան այդ անձն է ու ասկէ՝ իր ներածականներուն շահեկանութիւնը:

Դիտել տանք, որ կենսագրական բաժնին համար, ան զիմած է ձեռքի տակ եղած տեղեկատուական աղբիւրներուն եւ նաեւ օգտագործած է Զարեանի ինքնակենսագրական տեղեկութիւններն ու ժամանակակիցներու յուշերը: Սակայն, տրուած ըլլալով արձակագրի կենսագրութեան այնքան մութ կողմերը, երբեմն Պալիօզեան ինկած է թերի տեղեկաբերներու թակարդին մէջ:

Ասկէ առաջ, օրինակ, անդրադարձած ենք Զարեանի հօր անունին կապուած շփոթին²³: Հետեւելով իր աղբիւրներուն - որոնց շարքին՝

22. «Պատմութեան փլած հորիզոն»ը կը դառնայ «պատմութեան փլած պատը»: Առաջն ձեւը նախընտրելի է: Թերեւս երկորդը կը պատճառաբանուի բնագրի յաջորդ նախաղասութեամբ, որ սակայն ջնջուած է թարգմանութեան ատեն: «Անցուալի ո՞ր աւանդութիւններով դրօշաղարդուած են մեր պատերը» (ԶԱՐՅԱՆ, Երկեր, 10):

23. Վ. ՄԱՏԹԵՈՍՅԵԱՆ, Կոստան Զարեամի կեամքի նամապարիմ, «Յառաջ - Միաբ եւ Արուեստ», 4 Փետրուար 1990, 2:

Հայկ. Հանրագիտարանը եւ Հայկ Խաչատրեանի կազմած «Գրական Տեղեկատու»ն -՝ Պալիօզեան զայն կը կոչէ Քրիստովոր (Christo-phier)²⁴: Սակայն, ինչպէս Զարեան կը գրէ Արշակ Զօպանեանին (Մարտ 1931), հօր անունը Խաչատրուր էր²⁵: Վերոյիշեալներէն դուրս, ուրիշներ եւս կը գործեն նոյն միալը²⁶: Միայն Գեղամ Սեւանն է որ, մեզի ծանօթ ազբիւրներուն մէջ, ճիշտ կերպով տուած է Խաչատրու անունը²⁷:

Անձտութիւններ սպրդած են նաեւ «Երեք երգեր»ու իտալերէն հրատարակութեան կապակցութեամբ, կարեւորագոյնը՝ բնագրային լեզուի վերաբերեալ: Արդարեւ, Պալիօզեան կը գրէ, որ վիպերգը թարգմանուած է Փրանսերէնէ²⁸: Կարգ մը փաստեր կը խօսին այս կարծիքին դէմ: Նախ, առաջին հրատարակութեան առիթով «L'Eroica» ամսագրին մէջ գրուած է, թէ «Հայերէնի իտալերէնի վերածեց թ. Ա. Ռոստոն»²⁹, պարզ է՝ Զարեանի անմիջական մասնակցութեամբ³⁰: Յետոյ, նոյն 1916ին Զարեան կը գրէ Գ. Լեռնեանին. «Սակայն, չեմ ծածկել որ ինձի համար աւելի ուրախալի պիտի լինէր Հայերէն բնագիրը հրատարակուած տեսնիլ, քան օտար լեզուների թարգմանութիւնը: Այս գործը լոյս պիտի տեսնէր Պոլիս, այնտեղ իմ հրատարակած «Մեծեան»ի առանձին ժողովածուի մէջ, բայց վերջին րոպէին պատերազմը եկաւ եւ ամէն ինչ տակն ու վրայ եղաւ»³¹:

«Անցորդը»ի ներածականին մէջ, Պալիօզեան թիւրիմացարար տուած է Վենետիկը իբրեւ այս թարգմանութեան հրատարակութեան վայրը³², թէեւ յետազային գրած է «Խտալիա», առանց յստակացնելու վայրը – Հա Սպեցիա: Կ'արժէ նշել, որ տարիներ յետոյ Զարեան սիալմամբ «Միլան» գրած է Զօպանեանին³³. այս տեղեկութիւնը նոյնութեամբ անցած է «Անահիտ»ի էջերուն, ուրկէ կարծես ընդորի-

24. *The Traveller and His Road*, IX; *Bancoop and the Bones of the Mammoth*, IX; *The Island and A Man*, 7.
25. ԳԱԹ Ա. Զօպանեանի Փոնտ, Ա. բաժին, թիւ 2158:
26. Հմատ. Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Սփիլտահայ գրականութիւն, Երեւան, 1987, 340:
27. Գ. ՍԵՒԱՆ, Սփիլտահայ գրականութիւն պատմութեան ուրուագծեր (1920-1945), Երեւան, 1980, 233:
28. *The Traveller and His Road*, X; *Bancoop and the Bones of the Mammoth*, XII; *The Island and A Man*, 10.
29. G. ZARIAN, All'Armenia - Tre canti per dire i dolori della terra e i dolori dei cieli, poema ha volto dall'armeno in italiano T. A. Rosso, La Spezia, «L'Eroica», VIII-X.
30. Հմատ. Գ. ՍԵՒԱՆ, Աշխարհական պատմութեան անցորդութիւնը մերն է:
31. ԳԱԹ, Գ. Լեռնեանի Փոնտ, թիւ 1379: Ընդգծումը մերն է:
32. *The Traveller and His Road*, X.
33. Տե՛ս 11 Մարտ 1929ի Վենետիկէն գրած նամակը (ԳԱԹ, Ա. Զօպանեանի Փոնտ, Ա. բաժին, թիւ 2142):

նակած են Գ. Մեւան եւ Վազգէն Գարդիէլեան, որոնք տպագրութեան սխալ թուագրութիւն ունին նաեւ³⁴:

Ինչ կը վերաբերի Օթթորինօ Ռեսփիկիի յօրինած երաժշտութեան, Պալիօզեան կը նշէ 1923 իրեւ առաջին կատարումի թուական³⁵: Զարեան 1920ին կը դնէ յօրինումն ու ներկայացումը³⁶, իսկ Գ. Լեւոնեան՝ 1921ին³⁷:

Հակառակ իր կարճատեւ գոյութեան, Պոլսոյ «Մեհեան» հանդէսը յեղացրման պահ մը ստեղծեց հայ գրականութեան մէջ եւ շատեր խօսած են անոր մասին, սիսալ կամ ճիշտ - երկրորդը աւելի, քան առաջինը: Սակայն, թէ՛ հանդէսին գաղափարական աշխարհը եւ թէ հիմնադիր խմբակը միշտ փորձաքար եղած են գրականագէտներու եւ բանասէրներու համար: Պալիօզեան եւս սայթաքած է հոս, Միամանթոն համարելով պարբերականի հրատարակիչներէն³⁸: «Մեհեան»ի խմբակը կը կազմէին Զարեան, Օշական, Գ. Բարսեղեան, Վարուժան եւ Ահարոն. Սիամանթոյլի Ժընեւէն գրած համակրական նամակը չի բաւեր զինքը դասելու համար «մեհենականներ»ու խումբին մէջ³⁹, մանաւանդ որ ան Զուկիցերիա մնացած է մինչեւ 1914ի կէսերը:

Բոլոր կենսագիրներուն պէս, Պալիօզեան եւս Զարեանի մեկնումը Խորհ. Հայաստանէն կը թուագրէ 1925: Այս ընդհանրացած կարծիքը հիմնուած է ո'չ մէկ փաստի վրայ: Ինչպէս ցոյց տուած ենք այլուր⁴⁰, ճշգրիտ թուականը 1924 է: Ահա կարդ մը ապացոյցներ.

- «Անցորդը»ի մէջ նկարագրուած դատավարութիւնը, որ կը վճռէ Զարեանի մեկնումը, տեղի կ'ունենայ Մարտ ամսուն⁴¹:

- Իր կենսագրական ուրուագիծին մէջ, Գ. Լեւոնեան կը գրէ. «1924 - 8ունիսի մեկնեց արտասահման Պետ. Համալսարանի, Լուստողկոմատի եւ ՀՕԿի յանուկ յանձնարարութիւններով»⁴²:

- 2 Սեպտեմբեր 1924ին, Վենետիկէն Զարեան կը գրէ Զօպանեանին. «Դժբախտաբար Փարիզ գալս մի քիչ պիտի ուշանայ, Փի-

34. Առաջինը վիպերգը կը նկատէ գրողին Վենետիկ ուսած լրջանի արգասիք եւ ըստ այնու կը թուագրէ (Գ. Սեհնան, Աշ. աշխ., 234), իսկ երկրորդը ուղղակի կը գրէ 1914 (Վ. ԳԱԲՐԻԵԼԵԱՆ, Աշ. աշխ., 343):

35. *The Traveller and His Road, X; Banquo and the Bones of the Mammoth, XII; The Island and A Man*, 10.

36. ԳԱԲ, Ա. Զօպանեանի ֆոնտ, Ա. բաժին, թիւ 2142:

37. ԳԱԲ, Գ. Լեւոնեանի ֆոնտ, թիւ 2823 (Զարեանի կենսագրութեան սեւագիր ուրուագիբ):

38. *Banquo and the Bones of the Mammoth, XII; The Island and A Man*, 9.

39. Արեւմուսայ գրողների նամակամի, Երեան, 1972, 298:

40. Տե՛ս Վ. ՄԱՏԹԷՇՈՒՍՅԱՆ, Աշ. աշխ., 3:

41. ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ, Երկեր, 358:

42. ԳԱԲ, Գ. Լեւոնեանի ֆոնտ, թիւ 2623:

րումեան եւ Շահվերդեան պիտի գան այստեղ ամսոյս 9ին եւ մի քանի հարցերի շուրջ խորհրդակցութիւն պիտի ունենանք, կամ կարող է պատահել, որ նախ Վիեննա յայտնուենք նրանց հետ: Ուստի ամսոյս 15-20[ից] առաջ դժուար որ կարողանամ Փարիզ լինել»⁴³:

- Լեռն Զ. Միւրմէլեանին ուղղուած 9 Դեկտեմբեր 1924 նամակին մէջ, Վահան Թէքէեան կ'անդրադառնայ Զարեանի Փարիզ ժամանումին՝⁴⁴:

- 3 Ցունուար 1925ին, Զարեան խօսք կ'առնէ Արշակ Զօպանեանի գրական գործունէութեան Յնամեակի փարիզեան յորելինական հանդիսութեան, Հայաստանի լուսժողկոմ Ասքանազ Մուաւեանի յանձնարութեամբ⁴⁵:

Ինչպէս ամէն ոք, Պալիօզեան եւս Զարեանի մեկնումը Հայաստանէն կը բացատրէ «Անցորդը»ի հիման վրայ: Մեր վերը բերած տուեալները, ժամանակադրական իրենց արժքէն անկախ, եւ Թէքէեանի 8 Նոյեմբեր 1925ի այն վկայութիւնը, թէ Զարեան Եւրոպա «... կապրի Հայաստանի կառավարութեան գովեստը կարդալով», կարծես կը թելադրեն անոր եւ խորհրդահայ պետական շրջանակներու միջեւ բարեկամական յարաբերութիւն մը: Խզումը եղած է, հաւանաբար, «Անցորդը»ի հրապարակումէն առաջ - Հոկտեմբեր 1926 - կամ անոր ընթացքին: Ե՞րբ, ինչո՞ւ ահա հարցեր, որոնք լուսաբանութեան կը կարոտին:

Լուսաւորութեան կը սպասեն նաեւ «Լա Թուր տը Պապէլ» ֆրանսական գրական հանդէսի (1925)⁴⁷ յառաջացման, կարճատեւ հրատարակութեան, աշխատակիցներուն, դադրեցման եւ այլ յարակից պարագաները, որոնց համառօտ կերպով անդրադարձած է Պալիօզեան: Թէեւ կարգ մը առիթներով Զարեան խօսած է այս հանդէսին մասին⁴⁸, դեռ կը պակսի ըստ էութեան քննութիւն մը:

Պալիօզեանի օգտագործած յուշագրութիւններէն (Բ. Կուանեանի հաղորդածները իր հսկ վարած հարցագորոյցէն բխած են) յատուկ հետաքրքրութիւն կը ներկայացնէ անդիւցի աշխարհահռչակ գրող Լորընս Տըռէլի «Զարեանապատում»ը, եթէ ներելի է այսպէս կոչել յուշագրակէպ, նամակամի, փորձագրութիւն եւ չափածոյ ընդգրկող

43. ԳԱԹ, Ա. Զօպանեանի ֆոնտ, Ա. բաժին, թիւ 2132: Բնագիրը շարադրուած է խորհրդագայ ուղղագրութեամբ:

44. ՎԱՀԱՆ Թէքէեան, Նամակամի, Լու Անձելը, 1983, 276:

45. ԱՐԵԱՆ ԶՈՊԱՆԵԱՆ, Նամակամի երեւան, 1980, 9:

46. Վ. Թէքէեան, Աշ. աշխ., 286 (առմակ՝ Միւրմէլեանին):

47. Լրիւ անունը՝ «La Tour de Babel», Revue Mondiale de synthèse artistique et littéraire (ԳԱԹ, Ա. Զօպանեանի ֆոնտ, Ա. բաժին, թիւ 2133):

48. Ի միջի այլոց, տե՛ս ՍՏԵՓԱՆ ԿՈՒՐՏԻԿՅԱՆ, Արտասահմանի հայ գրողների հետ, երեւան, 1984, 65, ուր թուականը սիալմամբ տրուած է 1926-27:

նիւթը, որ արդասիքն է երկու մտաւորականներուն 1936ին սկսած քսանամեայ մտերիմ բարեկամութեան⁴⁹, առանց մոռնալու Զարեանի «Կղզին եւ մի մարդ»ը, որ 1950ին հսկիա կղզին եղած իրենց հանդիպումին վիպականացած յուշն է, եւ ուրիշ գործ մը՝ Գորֆուի տարիները պատմող, որուն ճակատագիրը մեզի անյայտ է⁵⁰: Այլ առիթի ձգելով երկու գրողներուն յարաբերութեան մանրամասն քննարկումը, բաւարարուինք նշելով, որ ան գրեթէ անտեսուած է հայ ուսումնասիրողներու կողմէ⁵¹:

Գալով Զարեանի գրական վերլուծումին, հոս պէտք է նշել, թէ Պալիօգեանի մօտեցումը, որքան որ «Կողմնակալ», չի դադրիր թարմու համապարփակ ըլլալէ: Կողմնակալ, այն իմաստով, որ Զարեանի գրականութեան հետ շփումը խորապէս ազդած է վերլուծողը⁵², որով իր դատողութիւնները զգալիօրէն ջատագնական են: Բայց պէտք է ըսել, որ ան, ի տարրերութիւն ժամանակի ընթացքին Զարեանի փառաբանները հիւսող գրիչներուն, յաջողած է անոր գրական դիմանկարը կերտել՝ զայն յարաբերութեան մէջ դնելով իր ժամանակակիցներուն հետ, փորձելով վեր հանել արձակագրին գաղափարական գլխաւոր գիծերը: Պալիօգեանի քաշած զուգահեռները եւ մատնանշած հանգիտութիւնները կրնան առատ նիւթ մատուցանել բաղդատական գրականութեամբ զբաղողին:

Միւս կողմէ, պարզ է որ թարգմանիչին մօտեցումը, աւելի քան նույիրուիլ Զարեանի զուտ գրականագիտական-փիլիսոփայական երեսակներու բացայայտումին, ձգտած է ապացուցանել հեղինակին այժմէականութիւնը, թէ՝ հայկական եւ թէ համաշխարհային մակարդակներու վրայ: «Ան որ կրնայ կարդալ Զարեանի արձակը՝ առանց ձգելու որ ոճային շառայլը սիրտ առնէ՝ պիտի գտնէ թէ որոշ կողմերով անոր գործը պահած է իր այժմէականութիւնը, գէթ գաղափարներու պարագային: (...) Ատենն է հիմա լուսաւորելու իր որոշ գաղափարները, որոնք սրտապնդիչ են հայերուս համար, մտածումի նոր ուղղութիւններ ցոյց կու տան եւ իր հաստատումներէն շատեր՝ դեռ կրնան լուսաւորել մեր ճամբան որ կը փնտոէ հայութեան ու Հայաստանի հաստատուն էութիւնը, եթէ կայ նման բան մը»⁵³: Ահա այս գետնին վրայ է որ Պալիօգեան, ի հեճուկս վերը նշուած եղելութեան, կը յաջողի գործադրել քննադատին պահանջը՝ «... համադրական լուրջ

49. Տե՛ս The Island and A Man, 108.

50. Տե՛ս LAWRENCE DURRELL, Prospero's Cell, London, 1963, 14.

51. Տե՛ս Աննև ԳԱԶԱՆՃՅԱՆ, Կոստան Զարեան՝ Լորեն Տարըլի ակնոցով, «Գրականութիւն եւ միթարանութիւն», Վենետիկ, 1987:

52. Տե՛ս «Հայ կեանք», Թեկանքեր, 1988, 19:

53. ՎԱՀԱՆ ՕՇԱԿԱՆ, Գրական բրոմիկ, «Ասպարէզ», 8 Յունիս 1985, 10:

Խոսք ըսել իր վաստակին մասին՝ առանց իյնալու Քիշէներու ճախ-ճախուտքին մէջ»⁵⁴:

Անզուշտ, թէեւ այս ներածութիւնները որոշ չափով բանալիի գեր կը կատարեն Զարեանի բարդ աշխարհին մէջ ոտք դնելու համար, բու-լոր հարցերը չէ որ ուրուագծուած են հոն: Օրինակ, պատմա-աշխար-հագրական պատճառներով երկճիւղուած, նաեւ հոգեխառնութեամբ անդարձ կերպով զատորոշուած մեր գրականութեան մէջ ո՞ւր պէտք է զետեղել իր անունը: Ի՞նչ տեսակի յարաբերութիւն կայ իր եւ հա-յութեան միջեւ, ինչո՞ւ այդ անդադար ելք ու մուտքը: Այս եւ նման բազմաթիւ խնդիրներ կը մնան անլոյժ առայժմ, սպասելով խորաթա-փանց եւ քննախոյզ աչքերու:

«Կարծում եմ, որ եթէ լուրջ ճիզ չարուի արուեստի եւ գրակա-նութեան շուրջը բնական մթնոլորտ ստեղծելու համար՝ հայ միտքը երթալով պիտի մեռնի եւ նրանք մեզանից, որոնք մեռնել չեն ուզում պիտի դիմեն ուրիշ միջավայրի»⁵⁵: Բնական մթնոլորտ ստեղծելու ձեւերէն մէկն է մտածել մեր գրականութեան մեծերը եւ բանալ ի-մաստաւորումի նոր ուղիներ: Շնորհակալ ըլլանք Արա Պալօզեա-նին, որ իր աշխատանքով նոր հունի մէջ դրած է Զարեանի վերյայտ-նութիւնը իրագործելու առաքելութիւնը⁵⁶:

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

54. Վ. ՕՇԱԿԱՆ, Այս տեղը:

55. Կոստան Զարեանի նամակը Համաստեղին, 3 Մարտ 1934, Նիւ Եորք (ԳԱԹ, Հա-մաստեղի Փոնտ, թիւ 8):

56. Պէտք է յիշել նաեւ «Նաւը յերան վրայ»ի ֆրանսերէն թարգմանութիւնը՝ KOSTAN ZARIAN, *Le bateau sur la montagne*, traduit par Pierre Ter-Sarkissian, Paris, 1985.

Summary

GOSTAN ZARIAN REDISCOVERED

(A Retrospective Overview on English Translations)

VARTAN MATIOSSIAN

Poet, novelist and essayist Gostan Zarian (1885-1969) must be regarded as one of the most neglected - if not half-forgotten - names in Modern Armenian literature. During half a century, many of his works remained (some of them still are) buried in pages of periodicals and journals. Exception made of a few scholarly studies on his texts, there have been so far no serious effort to study in full his life and work, both in Armenia and in Diaspora.

Since the early 80's, the noted Armenian-Canadian writer Ara Baliozian has tried to rediscover this outstanding figure through a translation series. Until now, he has published three of Zarian's works in English: *The Traveller and His Road* (1981), *Bancoop and the Bones of the Mammoth* (1982), and *The Island and a Man* (1983). This article deals with these translations.

After a brief balance about developments on Zarian during the last twenty years, the study goes on analyzing Baliozian's work as a translator, and making several comments on his technique of translation and edition (the abovementioned books are selected fragments from the Armenian originals). Thus, Ara Baliozian enables the reader to get acquainted with a text which keeps all the flavour of the original and, in a certain sense, he even improves it.

These translations are also remarkable because they provide all tools for a better understanding: well-documented introductions, copious notes, bibliography, and general index. The translator has collected valuable information on Zarian, taken from reference works as well as memorabilia, even if in some cases his sources have revealed themselves not fully reliable. The author points out some of these issues to clear the matter by using primary and secondary sources.

Although Baliozian is mainly concerned with an emphasis on Zarian's ideas more than a purely literary-philosophical study, he must be praised because he has succeeded in picturing a very vivid and fresh portrait of this controversial writer, shedding new light on him.